

bherōmi)էն բերեմ, 2 դէմք եզ. \*bheresi = \*բերե սպասելու է, բայց օգնական բային 2 դէմքն եզ.ի եւ (\*es-si-էն) ձեւին ազդեցութեան տակ ունիցը այնու ամենայնիւ բերեւ ձեւը: 3. դէմքն եզ. \*bheretiէն եղաւ ըստ իմ կարծեաց \*bherēvī (հնչէ bheresi), \*bheresi, bherēhi, bherēi եւ միայն այսպէս բերե: 1. դէմքն յօգն. \*bheromes-էն եղաւ նորագուած \*bheremi եւ \*bheresi, \*bherēvī ձեւերուն ազդեցութեան տակ. \*bheremes, հ.յ.ի մէջ \*bheremesu, ուսկից բերեմ, 2. դէմքը յօգն. ի մէջ հնչեւր. \*bherete-ի տեղ. \*bheronti ձեւին ազդեցութեան տակ վերջնատառ -իով նորագուած \*bhereti-էն \*bherēvī, \*bheresi, \*bherēhi, բերեւ, -+ ինչպէս բերեմք-ի մէջ, վերջապէս 3. դէմքն յօգն. \*bheronti-էն եղաւ. \*բերու զամ \*բերուք, բայց բերեմ, բերեմ, բերեմ ձեւերուն ազդեցութեան տակ եղաւ յետոյ այս ձեւն ալ երկրորդ վանիի մէջ i (e)-ով, բերեմ:

(Ըստ Բարսեղի)

ՂՈՒՆԱՍ ԱՍԻՐՈՒՊԱՆԵՆՍ



### ԲՆԱԳԱՏՄԱԿԱՆ

#### ԿԱՐՈՒՄԻՆ ՈՒ ԲՈՐՏԻՆ

“Հանդիսի” Յուլիսի թուին մէջ՝ այս խորագրին նկատմամբ բնապատմական յօդուածով մը յառաջ բերուած ապացոյցները՝ Մեծարգ. Կ.Ե. ընդգրկմանութեամբ մը ջրելու կը ճգնի:

Այս անգամ շատ կարճ պիտի ըլլայ վերջին պատասխանս:

Թող չկարծէ Մեծ. Կ.՝ որ իւղմանի է եւ բարդ բաներուն նկատմամբ առօրին անգամ ինդրի հանողն ինքն է: Ըստտոյց արդէն ծանօթ է որ գաւառականներէն ոմանք այս երկու բաներն ու ծառերն իրարու կը խառնեն: Գլխաւորաբար ի խորհրդուր տեղի կ'ունենայ այս խառնակութիւնը: Ապացոյց: Ահաւասիկ. Հաճեցէք բանալ “Հանդէս անօրեայի”, Ա. տարին էջ 179: Տեսէք ինչ գրուած է՝ “Ա՛բէր ԲԱՅՏԻ, լո՛ւ ուրէ՛, առակին ծանօթութեան մէջ: “Բարտի = բարտի: Գրուար լեզուի մէջ բարտի է populus tremula իսկ իւղմանի՛՝ populus pyramidalis:

Բայց խորհրդուցը բարբառոյն մէջ ստոր հաւկտակն է, այսինքն բարտի է pop. pyramidalis խորհրդեցիք բարտի կը հնչեն, վասն զի իրենց բարբառոյն սեպհականն է բնայ գիրն յ հնչման փոխել շատ տեղ...”:

Բնականաբար երբ մէկը ուզէ ցորենին գորէ ընել, եւ փորոյն՝ ցորեն, այլ եւս անհնարին է

այնպիսոյն հետ՝ բնապատմական ջուրուածներով խօսիլ...:

Մեծ. Կ. յառաջ կը բերէ քանի մը գաւառացիներու վկայութիւնն, որոնց դիմում ըրեր է ինքը, բայց, ներուի ինձ ընել, շատ կը տարակուսիմ, որ թե՛ ինչպիսիւն ելին շտաբրու ճիւղերը քովէ քով բերուին, պիտի կարենան այն պատասխանը տայ, զոր տուած են:

Ես փորձեցի հոս ի Պոլիս եւ տարակոյս փարատեցաւ, երբ Մշեցոց օրինակն յառաջ բերի. եւ զարմանալի է այս իմ փոքր ինձի դէմ մեծ փաստի զօրութիւն կը զգենու Մեծ. Կ. ի գրչին տակ, առանց կարենար նպատակին ուշադրութիւն ընելու:

Առաի, երբ կ'ըսեք “Առի՛թ ունեցա՛ք Մշեցոց ցոյց տալ բարտի (զոր Բեյսիկդէրէի կողմերէն մեծ խնամքով եւ — մեր իսկ ձեռքով կարեցինք, բերինք) ու ճամբաներու քովերը անկուած իտալական կաղամասիս... իսկոյն վերջոյն բարտի կամ բարտի անունը տուին. իսկ մեր բերած բաւ՝ բարտի՛ն առջեւ պապանձեցան մնացին, աւելցնելով թէ “մեր կաղամասիս (կողմին) չեմք ձանձար, լեռները կ'ըլլայ՝ այս խօսքը ցոյց կու տայ պարզապէս որ մեր պատուական Մշեցիները՝ ընդ որս թերեւս շատ մը վճիռ արձակողներ... չեն կրնար զանազանել իւղմանի ու բարտի, վասն զի =. շատ կը նմանին իրարու այս ծառերը, եւ ք. շատերը միայն բարտի անունը գիտեն, եւ ք. շատերը միայն կայ զանազանելու համար այս երկուքն իրարմէ: — Մեր ըսածին հաստատութիւն մը ահա նոյն իսկ իրք մեծ հեղինակութիւն յառաջ բերուած վկայութիւնն է. “Գեթ Ես ինքս իւղմանի բառին գործածութեան հանդիպած չեմ խորհրդեցի մէջ...” Այս վկայութիւններն այն աստի զօրութիւն կ'ունենային, երբ միեւնոյն անձը երկու ծառերն ալ ձանձար եւ իրարու համեմատեւ, եւ ոչ թէ բառին գործածութիւնը փնտէր հոն, ուր թերեւս իրարու իսկ ծառը չգտնուի...:

“Զրի ժխտել” չէ այս, այլ 100% զբաւ կը դնեմ, որ շատ քիչերը եւ այն՝ բուսաբանութեան պարագայները կրնան այս զանազանութիւնն ընել: Թուսաստան, Կարին եւն են դիմում ըրեր է Մեծ. Կ. եւ պատասխան ընդունել է, պատասխան ջանջատիչ մեղը համար: Բայց թող Պր. Ա. քիչփոքանց այս իմ յօդուածս կարդալէ ետքը, վճիռ մը տայ, թէ ուու. ОСИНА՞ն բարտի չէ, եւ ոու. ТОПОЛЬ իւղմանի չէ: Պր. քիչփոքանցն յիշեցի, վասն զի այս ժամուս միտքս չեն ի գար ուսաստանս:

պատուներու ուրիշ անուններ եւ կը յիշեմ կարգացած ըլլալ իւր «Նախագիտելիք Բուսաբանութեան» գործը: Կը տարակուսիք նշնպէս որ Կորնոյ եկեղեցւոյն Տիւսիս արեւելեան կողմը անկուած ծառերը՝ իրապէս populus pyramidalis<sup>o</sup> են, թէ pop. tremula. վասն զի շատ անգամ ծառերն իրարու Տես կը շփոթուին, թող թէ անունները...

Բացազանչութիւն մըն է ըրեր՝ Մեծ. Կ. գերմ. «Da hört alles auf» վճռով. բայց բացազանչութիւններով ձեռնած ունեքն են մարդ խարողները: Ի՞նչ ենք ըսեր, ինքն էր ըսողը՝ փետ. ի թուին մէջ, թէ «Բարտի», եւ «Կաղամախի», ծառերուն այնպիսի մեկնութիւն կամ սահման կու տայ շ.բ., որ անՏար է որոշ բան մը Տասկընալ ու իմանալ անոնց տարբերութիւնը, Ուրեմն. իրաւունք չունէի՛ք՝ այսպիսի լուսաւոր խնդրի մը մէջ ըսելու թէ «Տիւներն ի՞նչ բած են, Տոս նկատողութեան չենք աւնորդ: Եւ իրաւունք ունիք: Նոյն իսկ Մեծ. Կ. ին (Փետր. էջ 52) յառաջ ըրեա՞ծ զիցարանական օրինակն իսկ իրեն կը դարձընենք, վասն զի Արամազդ զփայտոն շանթահար ընելէն եւ Երիզանոս գետը նետելէն ետքը, անոր ք քայրերը՝ զՓետուսա, լամպեցիս եւ Էզլա՝ ք-րդիէ շփոխեց, այլ կաղամախի ծառերու (Pappelbäume). (Տես Moritz: Götterlehre, էջ 42): Թէ Տոս Տայերէնի մէջ ք-րդիով կը թարգմանէ մէկը կամ միւրը, եւ այն իբր փաստ յառաջ կը բերուի, այսպիսի փաստերու զօրութիւնն (ի Տաւսար է...:

Մեր նախորդ յօդուածով ջանացինք ցոյց տալ որ ք-րդի ըսուածն ալ իւրաքանչիւր մըն է՝ երկուքն ալ ստեղծողի, երկուքն ալ կը գտնուէին ԱՆՏԱՌՆԵՐՈՒ մէջ ալ, ԳԵՏԵԶԻԲԻՔՆԵՐՈՒ քովեր ալ, եւ անոր Տամար յառաջ բերած էինք Bouantի վկայութիւնը. արդ Մեծ. Կ. ճարտարութեամբ ի՞նչ կը բռնէ մեր ապացոյցը եւ փոխանակ ոտքի վրայ կանգնեցնելու՝ քլիէլուր կը կեցընէ, գրելով թէ փոյն գետեզերքները կը բուսեն ք-րդի: Բայց Տարի կը մնայ երկրորդ

անգամ ալ գրելու թէ՛ այս բարտին թէ՛ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԿԸՂԱՍԹ ԵՒ ԹԷ՛ ՋԵՆՁԵՐԲԵՆԻԸ:

«Արդ ուրեմն, կ'ըսէ սեղ մը Մեծ. Կ. կուպաշտութեան ժամանակ պաշտուած ծառը՝ ջրեզերք մեծցող, երկայն բրգաձեւ ծառ մըն էր... որուն շնորհալին եւ գաւառացիք(?)... բարտի անունը կու տային, ըստ այսմ յիշեալ ծառը «Կաղամախի» անուանելն ուղիղ չի կընար ըլլալ, ըստ մեւ. (էջ 52): Շատ լաւ ըրեր է Մեծ. Կ. «ըստ մեջ ուր աւելցնելով, վասն զի մինչեւ ք-րդի բառին գիւտը, որ փ. դարուն կ'իյնայ, ի՞նչ կ'անուանուէր այս ծառը...:

Եւ արդ, որովՏեսեւ թէ յետւ, թէ հաստի, թէ քոնոստ րեւոլ իրարու կը նմանին բարոյն ու իւրաքանչիւր (մանաւանդ՝ Խոլախը) Մեծ. Կ. իրաւունք չ'ունենար՝ ընդհանուր գործածութեամբ թէ բառագրող մէջ եւ թէ բուսաբանութեանց մէջ, Կերմ. Espen, գ.գ. tremblen անգլ. aspen, ռուս. осинаն, որ մօրիմակեալ ք-րդի ճանչցուած է, ըստ կամի փոխելու եւ իւրաքանչիւր Տես փոխանակելու, միայն այն պատճառաւ, որ գաւառացիներէն ոմանք միայն ք-րդին կը ճանչնան եւ իւրաքանչիւր միայն յանուանէ գիտեն...: Ուստի այս թուական յառաջ ք-րդիին բարոյի, եւ իւրաքանչիւր իւրաքանչիւր ըսողները տգիտութեամբ շարժած չեն: Գաւառականներէն ստոյ՝ եւ ք-րդին իւրաքանչիւր շատ մը այսպէս խառնակութիւններ կան, զորոնք ոչ որ իրաւունք ունին՝ տգիտութեան արդիւնք Տամարելու: Շքանօթ է արդէն՝ իւրաքանչիւր եւ անձեղին, ինքնիքին եւ ստեղծին են եւն նկատմամբ եղած Տակառակ անուանակոչութիւնները:

Կրցանք Տամոցընել Մեծ. Կ.ը: Չնայ կարծեր. բայց կը յուսանք թէ կրցանք՝ պատեխլ՝ մեզմէ շատ յառաջ եւ նաեւ ժամանակակից բնապատուաներն ու բառագրողները՝ տգիտութեան անբարոյ ու յի՛ք ամբաստանութենէն. եւ Տասած կը Տամարինք մենք զմեզ մեր նպաստակին:

Այս է վերջին խօսքս:  
 Կ. Գ. 6/19 Սեպտ. 1905 ՌԱՊԱՍՏՈՒՄ

